

Ճ Ա Ն Ս Ի Ռ Ա Վ Ա Բ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՌՈՒՍՈՆ

ՃԱՆ ՏԻԹՈՎԸՆ Ամերիկայի Ռուսօն կոչելը
թերեւս տարօրինակ թուի ոմանց. այս-
քա՞ն խոշոր տարերատթիւններ կան
երկոքին կեանքին ու գործունէութեան
միջև: Ռուսօ, զորկ հիմնական գաստիարա-
կութենէ և ընտանեկան կրթութենէ, ապ-
րեցաւ թափառական կեանք մը, յաճախ
ընկերական ու անհատական մոլութեանց
անդուսպ հասանքէն քշուած: Տիուվի մե-
թոսիք գաստիարակութեամբ մնած, ընտա-
նեկան մաքուր մթնոլորափ մէջ մեծած
վաստակաւոր մշակ մըն է, որ իր ամբողջ
կեանքը վարած է գաստիարակութեան
խաղաղ ասպարէզին մէջ: Ռուսօ՝ որքան
անհանգարութիւնքան հանդարտա-
քարոյ, Ռուսօ որքան զգայաստաշու՝ Տիուվի
նոյնքան բանապաշտ:

Սակայն հակառակ այս ակնառու տար-
երատթեանց, կայ սերտ հանգիստութիւն
մը սոյն երկու անհատներու միջև: Քննա-
կան հարեւանցի ակնարկ մը Ռուսօի եւ
Տիուվիի հեղինակութեանց վրայ երեւան կը
հանէ բազում նմանութիւններ որմնք աչքի
կը զարնեն մանաւորապէս գաստիարակու-
թեան մարզին մէջ: Ծանօթ լինելով երկու
հեղինակներու զրական երկերուն, առանց
վարանելու կրնանք յայտաբարել, թէ Տիու-
վի քաներարդ գարու Ռուսօն է գաստիա-
րակութեան ձիւզին մէջ:

Ծնած 1859ին, Տիուվի իր կրթութիւնը
սուսացաւ Ամերիկայի մէջ և իր համբաւը

տարածուեցաւ տուաջին տնդամ' երբ Շիքա-
կոյի համալսարանին մանկավարժութեան
ձիւզին վարիչն էր: Տիուվի խորահմուտ
ուսանող մանկավարժական ուսումանց՝ տի-
բող դաստիարակութեան սխալներուն թա-
փանցեց ու նոր դաստիարակութեան սկզբ-
բունքները քարոզեց Ամերիկայի մէջ: Լոկ
քարոզելով զբանականացաւ, այլ հիմնեց
փորձարկական (experimental) գպրոց մը
ուր իր քարոզած վարդապետութիւնները
կիրարկեց: Շատ չափացած՝ Ամերիկայի ման-
կավարժական գործոցներու առաջնորդնե-
րուն ուշագրութիւնը կեդրանացաւ Տիուվիի
գպրոցին վրայ: Այնուշեաւ, Գօլօմպիա
համալսարանը, որ մանկավարժութիւնը գի-
տութեանց մակարդակին բարձրացնելու
նախաձեռնարկ եղած էր հիմնելով Փիջրը
Գոլենը, ուսուցիչներու համալսարանական
բարձրագոյն գորոցը, Տիուվին և այլ ակա-
նաւոր մանկավարժութեան մասնագէտները
հրապուրեց ու հաւաքեց իր շրջապատին
մէջ, այս կերպով Տիուվիի ծառայութեան
գաշուր աւելի ընդարձակեցաւ: Տիուվի, Գօ-
լօմպիա համալսարանի վիլխովայութեան
ու մանկավարժութեան ուսուցչապետ, գաս-
տիարակեց բազմ տիւ ուսուցիչներ, որոնք
իր վարդապետութեանց ախոյեան հանդի-
սացան Ամերիկայի ամէն անկիւնը: Մաս-
նաւորապէս իր աշակերտներէն Տրք. Քիլ-
փէթրիկ, Ալեքս. Բոնու և այլն իր գողա-
փարները տարածեցին: Այսպէս որ այսօր-

ուան օրս Տիուվիի վարդապետութիւնները ծանօթ են և մ'եծաւ մ'ասամբ կիրասութեան գրւուծ են ոչ մ'իսայն Ամերիկայի, այլ նաև աշխարհի այլ և այլ կաղմ'երը: Դեռ քանի մը տարի առաջ Տիուվիի Զինաստան ուղեւորեցաւ և յինտէսն դաստիարակութեան մէջ Հիմնական փափախութիւններ մտցնել տաւաւ: Երկու ապարի առաջ, մ'եքսիքեան կառավարութեան հրաւերով, այցելեց Մերքաֆիայի գպրացներուն և իր վարդապետութիւնները Մերքաֆիայի մէջ ալ կիրասութեան գրւեցան: Տարի մը առաջ այցելեց Ռուսիոյ և վերագարձն Պալքանեան երկիրներու ինչպէս նաև Թուրքիոյ: Տիուվիի գաղափարները կիրասութեան գրուեցան այս վերջին երկիրներուն մէջ եւա:

Պէտք է մ'իանգամ ընդ միշտ յայտարարել թէ Տիուվիի իր գաղափարակիցներն ունի աշխարհի բոլոր յասացագէմ երկիրներուն մէջ: Ու ինքը մ'ինակը չէ սոյն յառաջգիրական վարդապետութիւնները քարոզազներու շարքին: Բայց այս մ'եծանուն Ամերիկացին հեղինակութիւնն ու ազգեցութիւնը տաելի ծաւալուն հանգամանք մը սասացաւ, հորժիւ այն ազգեցիկ գիրքին զոր կը վայելեն իր երկիրն ու շըրջանակը:

Որո՞նք են Տիուվիի վարդապետութեանց էական կէտերը:

Կարելի չէ այս կարձ յօդուածի սոչ-մանին մէջ ամփափել Տիուվիի վարդապետութեանց ամբողջութիւնը: Ընդորձակ հասորի մը կը կարօտի այդօրինակ վերլուծում մը ընել: Հոս պիտի բաւականանանք արձանագրել լոկ քանի մը ցայտուն գիծեր, որոնք հիմնական սիւները կրնան համարուիլ Տիուվիի վարդապետութեանց:

1. — ԳՊԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԲՈՒՆ ՆԲ-ՊԱՏՈԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԽԻԼ ԶԷ, ԱՅԼ ԱՊՐԻԼ: Հին գպրացի մէջ ափրոդ փիլիսոփայութիւնը այն էր որ մանուկը պէտք է պատրաստուի ապագային՝ մ'արդկային ընկերութեան մէջ իր գիրքը գրաւելու համար: Տիուվիի ջառագովեց այն սկզբունքը թէ մ'անուկը պէտք է իր գպրացական օրերէն սկսեալ մանակցի ընկերային ծասայութեան կեանքին և այս անմիջական մասնակցութիւնը իր կարգին զայն աելլի տասակ պիտի վարձնէ պալագայ ծասայութեան: Դաստիարակութիւնը կեանքին խոկ է, կեանքը գործունէութիւններէ կը բաղկանայ, և ուսանի գործեղով, ու սուվիլ ընելով, աշա՛ այս է փիլիսոփայութիւնը զոր Տիուվիի հոչակեց: Արդիւնքը: Դպրացներ սկսոն մի առ մի ծրարել ու մէկ կոսոր զնել կարգ մը աւանդական ուսումներ, և գործնական առօրեայ կեանքի հետ սերս աղերս ունեցող ուսումները առաջնութիւն շահիլ սկսան: Ասիկա ամենեւին չի նշանակեր թէ կարգ մը մշակութային ու գեղարուեասական ուսումները գործնական (utilitarian) ուսմանց սորագասուեցան: Այլ կարգ մը հինէն մնացած ընապանցական ուսմանը տեղի տուին արդիական ուսմանց: Տիուվիի գեղարուեասի ու գրական ուսումներու այնքան կարեւորութիւն կ'ընծայէ որքան գործնական արհեստներու, անոր համար ամէն ուսում-

որ արդիւնք էր այն անբնական պասանէշին, որ կ'անջատէր գպրացը մ'արդկային ընկերութենէն: Կարծես թէ գպրացը ինքնագոյ հաստատութիւն մը ըլլար և գպրացի ուսուցիչները մ'արդկային ընկերութենէն անջատէանէր ըլլալին: Տիուվիի ցոյց տաւաւ թէ գպրացը գաստիարակութեան մ'իջոց մ'ընէ, գաստիարակութեան բան նարառակը ընկերային արդիւնաւարութեան նպաստող անհամներ պատրաստել է: Հետեւաբար գըլրացական ուսմանքն ու ասարկաները պէտք է բցին ընկերային պահանջներէ: Դպրացական ուսմանող պէտք է գաստիարակութիւն ընկերային պահանջներու և պէտքերու ծասայելսվ:

2. — ԳՊԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԲՈՒՆ ՆԲ-ՊԱՏՈԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԽԻԼ ԶԷ, ԱՅԼ ԱՊՐԻԼ: Հին գպրացի մէջ ափրոդ փիլիսոփայութիւնը այն էր որ մանուկը պէտք է պատրաստուի ապագային՝ մ'արդկային ընկերութեան մէջ իր գիրքը գրաւելու համար: Տիուվիի ջառագովեց այն սկզբունքը թէ մ'անուկը պէտք է իր գպրացական օրերէն սկսեալ մանակցի ընկերային ծասայութեան կեանքին և այս անմիջական մասնակցութիւնը իր կարգին զայն աելլի տասակ պիտի վարձնէ պալագայ ծասայութեան: Դաստիարակութիւնը կեանքին խոկ է, կեանքը գործունէութիւններէ կը բաղկանայ, և ուսանի գործեղով, ու սուվիլ ընելով, աշա՛ այս է փիլիսոփայութիւնը զոր Տիուվիի հոչակեց: Արդիւնքը: Դպրացներ սկսոն մի առ մի ծրարել ու մէկ կոսոր զնել կարգ մը աւանդական ուսումներ, և գործնական առօրեայ կեանքի հետ սերս աղերս ունեցող ուսումները առաջնութիւն շահիլ սկսան: Ասիկա ամենեւին չի նշանակեր թէ կարգ մը մշակութային ու գեղարուեասական ուսումները գործնական (utilitarian) ուսմանց սորագասուեցան: Այլ կարգ մը հինէն մնացած ընապանցական ուսմանը տեղի տուին արդիական ուսմանց: Տիուվիի գեղարուեասի ու գրական ուսումներու այնքան կարեւորութիւն կ'ընծայէ որքան գործնական արհեստներու, անոր համար ամէն ուսում-

բարձր արժեք ունի, եթէ կեանքի ո եւ է մէկ սպահանջըը կը լրացնէ: Իր հեղինակութիւնները ցոյց կուտան թէ Տիուվի ոչ միայն խորիմաց փիլիսոփայ մըն է, այլ վարպետ արտեստագէտ մը:

3. — ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՎԱԽԱՇԱՆԸ ԱՃՈՒՄ է ԵՒ ԱՃՈՒՄԸ ՎԱԽԱՇԱՆ ՉՈՒՆԻ: Տիուվի վարդապետութեանց ամենէն հիմնական կէտք առ է: Յարատեւ աճիլ, բանի մացօրէն փորձառութիւն առանալ և գիտութեան տիրանալ՝ գասափարակութիւն է: Այն ուսեալ անհատը որ քոլէնական վկանական մը իր գարակին մէջ պաշելով ինքինք ուսումնական կը կարծէ, չարսչար կը սխալի եթէ իր ուսումը կանգ առած է գպրցը ձգելէն ի վեր: Այն անձը, որ միշտ նորանոր հարցերու լուծման հետամուռ է և ամէն որ իր մաքի հորիզոնը կընդարձակէ նոր ճշմարառութիւններ սրսնելով, և այս ինքնազարդացման աշխատանքի մէջ դուլ ու դադար չունի, անիկա ուսանալ է բառին խակական առումով: Տիուվի մէծ արժեք կընծայէ բանիմաց փորձառութեանց: Փորձառութիւնը գպրոց մըն է՝ պայմանաւ որ ատիկա ճամփայ բանայ աւելի լայն փորձառութիւններ ճեռք բերելու: Եւ հարկ է որ այս բոլորին մէջ միարը միշտ քննէ, վերլուծէ, բաղդասէ, եղբակացութեան յանդի և փորձի ենթարկէ ճեռք բերուած եղբակացութիւնը: Այներև է թէ խորհիլ էական պայման մըն է այս կարգի փորձառութեանց տիրանալու համար:

4. — Փորձառութիւնը ճեռք կը բերուի փորձելով ու նորէն փորձելով բանականութեան լոյսին տակ: Ուսումը ճեռք կը բերուի ընելով ու կատարելով: Քերականութեան օրէնքները Տէր Թոգիկեան մէթոսով գոց ընելով ու է մէկը լեզու չի կընար սորվիլ, և ո՛չ ալ ճարտասանութեան կանոնները մտքի մէջ կրինելով ո եւ է անձ ճարտասան կրնայ ըլլալ: Հարկ է փորձել և լնել: Գրել սորվելու համար պէտք է գրել, ճարտասան ըլլալու համար՝ պէտք է ճարտասանել, գիտութիւն ճեռք բերելու համար:

պէտք է դիմանալու հետամուռ ըլլալ գործ, նաև կան կերպով:

Դաստիարակութեան արդի մէթոսները փափուած են ոչ միայն Ամերիկայի, այլ նաև աշխարհի բոլոր երկիրներուն մէջ: Այս փափուած թեանց ներմուծումին մէջ Տիուվի վարդապետութեանց առաջնական մէծ բաժին ունին: Զոր օրինակ, project method, socialized recitation, civic projects ևայն ուղղակի Տիուվի արդեցութեան տակ կիրարկուիլ սկսան Մերիթիկայի գործոցներուն մէջ: Այս մէթոսները սրբեղլուսի սկսած են զանազան երկիրներու մէջ ալ: Մեր Հայկական հանրապետութեան մէջ, ուր գասափարակութիւնը առաջնակարգ գիրքի վրայ կը գնաուի, project methodը վերջերս սրբեղրուած է, ինչպէս Փողովրդային Լուսուռութեան մէջ կը կարգանք:

5. — Տիուվի կը ջասագավիէ աշակերտին ձեռքը տակ բնական առարկաներ, այնպէս ինչպէս տառնք կը գանուին բնութեան մէջ, որպէսզի մանիկա քնննէ, ուսումնասիրէ, փարձէ ու կիրարիէ զանոնք: Հին գպրցին մէջ աշակերտը այդ առարկաներուն մասին ճանաչը մը ունէր: Այս կէտին մէջ Տիուվի Ռուսօփ վարդապետութիւններ կը կարգար միայն, հետեւաբար ասանց մասին իր գիտութիւնը վրաունակ ու օդային հանդամանք մը ունէր: Այս կէտին մէջ Տիուվի Ռուսօփ վարդապետութեանց բուռն ջատագով մըն է: Շնորհիւ Տիուվի արդեցութեան, տակէ գրեթէ երկուամեակ մը տարբիներ առաջ Ամերիկայի մանկազարտէզները, որոնք ժամանակին՝ Թրէօպէլեան եան սիամէմով հիմնուած էին, վարժութեան ենթարկուեցան: Մանկազարտէզի մանկիներուն ճեռքը վախանակ ֆրէօպէլեան արշեատական առաջկաներ ու խաղալիքներ տալու, սկսան տակ կենաքի իրական առարկաներ և զբաղութեաներ: Մանկազարտէզի աղջիկներ սկսան իրենց պաւորիներուն համար իրական զգեստներ ճեւել ու կտրել, օրորոցներ, մանճականեր ու անակներ շինել և այս գործողութեանց միջոցին սորվիլ շատ մը կաշեւոր և կեանքի հետ կազ ունեցող բաներ:

6. — Տիտղոս, որպէս վիլիսավայ, իր
ուշագրաւթեան առարկայ ըրած է արդի
ընկերութեան կացութիւնը և սամկավարա-
կան ազատ կարգ ու սարքերու ջերմ ջո-
տագով մըն է: Դպրոցն ու գաստիարակու-
թիւնը պարախն մարդկային ընկերութեան
կենցավը բարելառել, իւրաքանչիւր անշատի
ինքնապարզացման ու ինքնարտայայտման
առիթ ու միջոց ընծայել, մէկ խօսքով,
ամէն անձի երջանկութեան նորաստել: Եր-
ջանկութիւնը ձեռք կը բերուի միաքը ընդ-
լայնելով, մարմինը զարդացնելով, ընկե-
րութեան օգտին ծառայելով, և անելով,
անդադար անելով, անվերջօրէն անելով:

Փրոփ. Գէլորդ. Ա. ԱԱՐԱՅԵԼՆ

ՄՈԼԵԽԻՆԴ

Սրճարիս մօ բուած տուեկ մ'է անսամա,
Յայզին կուրծին մըխուած դասոյն բումամէս, —
Սակայն բոյրն իր, կախարդ զինի վարդամա,
Թափէ՛, Սատ'ն, որտիս՝ աղուոր բու կուժեզ...:

Գիտեն ի բուն պիտի խրմեն այս զինին,
Անեւն մարդուն արփի՛ն կարմիր ու բարի.
Մինչեւ մարմար անկարեկիր անկողին
Արեւոփ՝ ու ժիրմիս պէս լուռ բերկի:

Բայց, կը սոսկամ զիւերաբոյն ծաղիկին
Մարքին վրայ զրծուած ներմակ հասակէն,
Կին մ'է կարծես, որ սրովանեն մօթզին
Կը մերկանայ... մտզերն հիւսկէն առ հիւսկէն:

Անոր զինովն եմ մոլեխանձ ու անսամձ.
Իբր հետափառ մու մ'ըլլայի կիսահալ,
Կ'արիւնմ բա՛զ ծաղիկի՛ աղջի՛կ կուսազած,
Ու, կէս զիւեր, կ'ուզեմ պարել ու խնդալ...:

Այս, բարձիս տակ ամէն վայրկեան կ'անի ան,
Միրտի իր բրգգիս մ'է միջատի խօսաւու,
Ու, կը մրխուի բոցեղ գանձիս անվաւազան,
Աննինց ուղեղըս լափելին առ տական:

Անկողինիս մէջ անդունդ մ'էմ անլուսին,
Լանջիս բուսա՛ծ տուեկ աղդ մոլի ու լիդի.
Օ՛, բող այսպէս զինին ու մաղք հոսին
Հանկէզ ուուրիս ու ծաղիկիս կատալ...

ԳԻՇԵՐ

Արև խրմաղ աւորինա՛կ զինով, ե՛ս,
Գլուխար հիմա բարձին վրայ զիւերին,
Զեմ կրենար, չեմ զիւեր ինչպէս ծրպութէն
Զեմ սարսափի՛ իւրեւ ծովի մը խորին:

Եսովի երեմն ի՞նչ խօս պար եր, Տէ՛ր Ասուած,
Գրամս առջեւ զերդ ծառ ոստի առ ոստի,
Այժմ ինչո՞ւ իմ փախող ուուով փարարուած՝
Կր պալատիմ աւխարհէն ա՛փ մը մրցափ:

Երբեմն ի՞նչ եւ որ նակասն այս տաղերուն
Ուսկիներով կը պըննիկի, նարով պէս,
Եւ ընդ առաջ անենց, փեսա՛յ նրկարուն,
Վերայի ես տաւզով, զահով լուռագէս:

Մեր բոցարծարծ պատրոյզի պէս կ'այրէի
Միրտը մութին՝ զիւղակիս զինջ բարձունին,
Եւ ակիարկիս փայլակին, — աշչ երէի,
Դող կուտայի վերն ասդերաւն, ազատէն:

Ու սէրս մեղր հրահոսան՝ ե՛ս շրբունի,
Կը բաշխէի զայն բաս առ բաս խեղներուն,
Միրտը ծրնծդա՛յ սրպան ու սումբո կոչունի՛
Կին կիմ բա՛ռ կ'երայի՝ ծի՛ս մոլորուն...:



Յայզին վրայ նակաս հիմա կ'արիւնի
Մըտածումիս դաւոյններէն անզով,
Սէրս ափերուս մէջ լացող ծով՝ ծայր չունի.
Ու այրումիս կը մօտենայ ա՛լ ո՛չ ո՛:

Դիտեմ, այսպէս պիտի վառիմ մինչեւ այգ,
Խուարն ինձի, ևս խուարին կարեկից.
Ա՛յս, սեփական հրդեհնումն ի՞նչ սէզ հրմայ՝
Չաշշանենիդ մոր անհունին մէջ անզիծ:

Եւ գեռ մինչեւ այգ պիտի ես բազանէ
Բամակիս հետ ու մասհանիս մոխրաբոյր,
Պիտի բզբան գեռ մօս աշխարհն այս հրսեմ. —
Մուրացիկ որ կը մուրայ պիտրս փրեուր...:

Պիտի յորմին բազանէ խոնջ նրագով,
Թեւեւս հրսկով ձեռք մ'իր դալուկը բարի
Բամակիս մէջ բափէ, ահեղ զիւբիս բով,
Ու լոյսի այդ եօթէն հրդեհը մարի...:

Ա.ԱՐԱՅ